

—Uhuh—

பெ. ஸுப் - வூர் துங்கு

1954

III. 50486066

萝卜 10

ԽՄԲԱԳԻՔԸԿԱՆ

ՀԱԴԿԱՀԱՅԱՅՈՒԹԻՒՆԸ

(0.68 to 1.01 to 0.76 to 0.65 to 0.61 to 0.59)

9.

Յարդ մեր արտայայտութիւնները Հնդկահայ պատուական զաղութիւններն եղան մեծաւ մասամբ յուսալքիչ տեղեկազրութիւններ՝ զաղութիւն եկեղեցական, ազգային, մշակութային և կրթական կեանքի մասին։ Այս վիճակը սակայն միայն Հնդկաստանի հայ զաղութիւն յատուել է, անիկա պատկերն է առաւել կամ նուազ չափերով մեր բոլոր զաղութիւններուն, որոնց այս կերպ լքուած ըլլալուն պատճառները ծանօթ են բոլորիս։

Մասնաւորելով մեր խօսքը Հնդկահայութեան մասին, անհրաժեշտ կը նկատենք յայտարարելու հոս թէ այդ գաղութը մէկ դարէ ի վեր լքուած է իր տփուը ճակատազդին, առանց վայելելու եկեղեցական և ազգային մարմիններու կարելի հոգեւոր և բարոյական օժանդակութիւնը։ Էջմիածնէն սկսեալ մեր ըստ նույիրապետական Աթոռներն ու անոնց շուրջ կազմուած ազգային մարմինները, Հնդկահայութիւնը յիշած են միայն այն պարագաներուն, երբ պէտք ունեցած են անոր նիւթական օժանդակութեանը, ազգային այս կամ այն աղէտի հետեւանքով ստեղծուած։ Անկէ յետոյ, և այս պարագան դարձեալ միայն Հնդկաստանին չի վերաբերիր, մենք միշտ անտարբեր մնացեր ենք մեզմէ հեռու մեր արենակիցներու բարոյական օժանդակութեանը, երբ անիրկա պայմանու որպես մեր արենակիցներու բարոյական օժանդակութեանը, երբ անիրկա պայմանու որպես մեր արենակիցներու բարոյական օժանդակութեանը, հետեւաբար անթուելի կոսաւորուած չէ մարդկային կարգ մը հաշիւներով, հետեւաբար անթուելի կոսաւորուած որպնք դարերով տեղի ունեցեր են, եղած են շատ յաճախ ո՛չ թէ ըստ մեր կամքէն անկախ կամ անոր հակառակ պայմաններու մէջ, այլ ամենու անդեղչելի պատասխանատութեամբը։

վերջին հարիւրամեակի ընթացքին հսդկահայութեան կոչերը կամածնի
եկեղեցական ու ազգային մարմիններու, և բողոքները ներքին պառակտում-
ներու հետեւանքով, ախուր ապացոյցներ են զալութիւ լըուածութեան։ Եուրջ
քառասուն տարիներ առաջ, թորգոմ Սըբագանը, իբրև նուիրատկ Հսդկասուանի

Հայոց, ակնարկելով այս տիսուր իրողութեան, այսպէս կ'արտայայտուի իր Տեղիանային մէջ : « Հոս չկայ ո՛չ թուրքին սարսափը և ոչ քիւրտին սոսկումը, ո՛չ մարդուն լեզուն կը կտրեն, սախպելու համար որ չխօսին իրենց սեպհական բարբառը և ոչ ալ կ'արգիւեն իւրաքանչիւր ցեղի՝ իր ազգային կեանքին ու զիտակցութեան տիրացումը՝ խաղաղ և քաղաքակրթական պայմաններու մէջ, Բրիտանական արդարակորով կառավարութիւնը կը յարգէ ամենէն յետնեալ տոհմին իսկ ցեղական իրաւունքներն ու բարի ձգտումները, թոյլ տալով որ իւրաքանչիւրը ազատօրէն պաշտէ իր կրօնքը, պահէ իր պատմութիւնը, զործածէ իր լեզուն, չկորմնցնէ իր անցեալի յիշատակներն ու յիշատակարանները, որոնց անեղծ պահպանութեանը վրայ ինքն իսկ կը հակէ կանոնեալ օրինադրութիւններով : Այսպէս որ դար մը ետքը, հակառակ կատարուած ամէն բարի մաղթանքներու, եթէ Հնդկաստանի Հայութիւնը դադրի զոյութիւն ունենալէ, ազգը իրաւունք պիտի ունենայ ամբաստանելու ոչ զոք բայց եթէ ինքզինքը » :

Նոր Զուղայի առաջնորդութիւնը, իրքի անմիջական և հոգեւոր վերին մարմին Հնդկաստանի թեմին, ըրած է ու կ'ընէ իր կարելին միայն, սակայն ի վիճակի չէ յանձնանձելու զաղութիւն ամբողջական պէտքերը և համսնելու Արաբիոյ ծովէն մինչև Հնդկաչին և Մալայեան արշիակեղաքոսը ցրուած այս հեռաւոր զաղութներու ազգային և հոգեւոր պէտքերուն : Կրօնական, ազգային և կտակային հարցեր ու կարգադրուելիք պարագաներ կան, որոնք Եկեղեցւոյ բարձրագոյն նուրիբապետութեան վճիռներուն կը կարօտին ձեւի մը զալու համար, և ազգային լուրջ մտահոգութիւններու՝ անոնց բարիքը ի նպաստ ազդին և զաղութի ապագային օգտագործելու համար :

Պարսկաստանի թեմը և Զուղայի առաջնորդութիւնը կրօնական տեսակէտով այսօր ինք արգէն պէտք ունի նուրիբապետական վերին հսկողի և առաջնորդի, վասնզի այժմու իր հոգեւոր վարչութիւններու իրաւասութիւնը կը մնայ սահմանաւոր, որքան ատեն որ այդ թեմը զրկուած կը մնայ իր վերին հեղինակութենէն : Միւս կողմէն այժմու Հնդկաստանի թեմին անջատումը Զուղայի առաջնորդութենէն և վիճակէն, այս վերջինի համար բարոյական և նիւթական զրկանքի պատճառ մը չի հանդիսանար այլևս, որովհետեւ այժմու հնդիկ ազգային կառավարութեան օրով, Հնդկաստանի Հայութեան վերոյիշեալ կապերը Զուղայի Հայութեան և առաջնորդութեան հետ, դադրածեն զոյութեան երբեմնի իրենց իրաւունքներէն : Եթէ իրերու այժմու վիճակը շարունակուի, քանի մը տարիներ վերջ, Նոր Զուղայի առաջնորդութիւնը ի վիճակի պիտի չկընայ ըլլալ նոյնիօկ քահանաներ հասցնելու Հնդկաստան, ինչպէս կրցած է ընել ցարդ :

Իրական բարիք մը եղած պիտի ըլլար, Հնդկահայութեան համար, եթէ զաղութը կարենար ընտրել իր Առաջնորդը, ստանալէ առաջ նախօրօք Էջմիածնի հաւանութիւնը : Առաջնորդին զործը պիտի ըլլար կտզմակերպել տարիներէ ի վեր տեղական յատուկ պայմաններու համաձայն վարուած վարչական, հոգեւորական և կրթական կեանքը, վարելով զանոնք մասամբ համաձայն ցարդ ընդունուած սովորութիւններու և մասամբ համաձայն այս զործերուն յատուկ մեր Ազգային Ահմանադրութեան :

Հնդկահայութիւնը հոգելից և կրօնասէր է, բայց լուռ է իր Եկեղեցւոյ

բեմը : Անիկա սիրայօժար կը հետեւի ու կը մասնակցի ամէն բարի և գեղեցիկ ձեռնարկի, որ կրնայ օտարներու առջև բարձր բռնել իր քրիստոնեայ և ձաւ կոյթի տէր ազգին անունը, բայց չունի այդ բոլորը ընելու ընդունակ իր եկեղեցական ու ազգային ներկայացուցիչը, որ կարենայ բովանդակ Հնդկաստանի մէջ միութեան կապ մը դառնալ :

Աղջային կեանքը պէտք ունի կազմակերպութեան, անհրաժեշտ է որ Հնդկաստանի, Պիրմանիոյ, Մալայեան թերակղզին և մնացեալ մասերուն մէջ բնակող բոլոր հայերը աղջային և ընկերային յարաբերութեան մէջ լինին իրարու հետ՝ մտքով, սրտով և կեանքով, և այս կ'իրագործուի շնորհիւ մամուլին և Բանք մեր առաջին Խմբազրականին մէջ՝ թէ «Նոր Աղդարար»ի հրատարակութիւնը կալկաթայի մէջ, ծանօթ գրող Պ. Զիգետ Հանանեանի ջանքերով, սրտապնդիչ պարագայ մըն է և կանչուած է բարերար դեր մը կատարելու Հնդկահայութեան մէջ, մէկ կողմէն վերբերելով անոր փառաւոր անցեալի սխրագործութիւնները և միւս կողմէն հոգեկան կապ ըլլալու իր ցրուած մասերու միջև։ Սակայն մեր կարծիքով, սրպէսզի «Նոր Աղդարար»ը Հնդկաստանի անցեալը միայն լուսաւորող մոմ մը ըլլայ և կարենայ մտքի և հոգիի կապ մը ըլլալ, թէ Հնդկաստանի մեր զանազան գաղութներուն և թէ Սփիւրքի միւս Հայ հատուածներուն միջև, անհրաժեշտ է որ ան, նուազազոյն, ամսաթերթի վերածուի, և սկզբնական շրջանի մը համար ունենայ իր անզլիերէնի բաժինը։ Անշուշտ թէ այս պարագան կը կարօտի նախ նիւթական և ապա բարյական օժանդակութեան։ Առաջին մասը զոհացնելու պարագան՝ գժուար չէ Հնդկահայութեան համար, քանի որ ան իր տրամադրութեան տակ ունի բաւարար չափով գումարներ, նման մշակութային ձեռնարկի մը յատկացնելու համար։ Գալով մարդերու՝ գժուար չէ զանոնք ևս ճարել։ «Նոր Աղդարար»ի ժրաշան խմբազրէն զատ, հոն կան Մարդասիրական ծեմարանի և անզլիական կրօնական բարձրագոյն դպրոցի ընթացքը աւարտուած և ժամանակ մըն ալ հայեցի կըթութեան համար Ս. Աթոռոյ Ժառ. Վարժարանի և Ընծայարանի ուսման հետեւած, Արժանապատիւ Տ. Արամայիս Քահանայ Միրզայեանը, ինչպէս նաև այժմու «Նոր Աղդարար»ի խմբազրին օգնական Պ. Գասպարեանը։ Այս հոյլին քովն ի վեր մօտէն և հեռուէն գժուար չէ զանել տակաւին ուրիշներ որոնք կարենան զործը յաջողութեամբ ի զուխ հանել։

Որքան ատեն որ Սփիւռքի մէջ մեզի կը պակսին Հայրենի հողի և պետականութեան բարիքները, մեր զերազոյն ճիզվ պիտի ըլլայ ստեղծել մշակութային, կրօնական և հոգեկան կապերու սէրը հոգեկցորդ միութեան մը և ազգային հասարակաց նմանութեան մը մէջ, պահելու և պահպանելու համար զոյատեւման զերազոյն ճիզին լծուած մեր ցրուած մտսերը արտասահմանի մշուշներուն մէջ։ Այլապէս ոչ միայն Հնդկաստանի, այլ բովանդակ Սփիւռքի մէջ, տակաւ պիտի աղօտանայ մեր ազգային զիտակցութիւնը դէսի անցեան ու ապագան։ Ի՞նչ արժէք կընան ունենալ անցեալի թանկազին ժառանգութիւնները, մայրենի լեզուն, զրականութիւնը, պատմութիւնը, եթէ մենք չկարենանք գանոնք օգտագործել մեր կեանքին մէջ, եթէ անոնք «անձանօթ աշխարհ» դառնան մեզ համար։ Նոր պայմաններու առջե ենք ազգովին, բազմաթիւ են անակնկալաները, որոնք մէկ օրէն միւսը կընան բացուիլ մեր առջե, հետեւա-

բար նոր պայմաններու և պահանջներու համեմատ պէտք է կազմակերպուին մեր զաղութները՝ եթէ չենք ուղեր խեղդամահ ըլլալ : Յուսահատութեան քարոզը կարգալ չէ մեր այս տողերուն նպատակը, այլ ըսելու համար միայն թէ արտասահմանի մեր զաղութներուն մէջ կարենալ պահելու և շարունակելու մեր զոյութիւնը մենք պէտք է թօթափենք մեզմէ, ծուլութեան, անփութութեան և զիրար չնանգուրժելու զգացումները և չերմեռանդ հաւատքով և կազմակերպեալ և տոկուն ճիգերով ընենք մեր կարելին, արթուն և զգաստ պահելու մեր զաղութներու մէջ հոգեւոր և ազգային կեանքի զործօնները :

Իրեկ վերջաւորութիւն մեր այս նշմարներուն, Հնդկահայութեան շուրջ, մեր սրտազին չնորհակալութիւնները Հնդկաստանի մեր հարազատներուն, որոնք ընդառաջելով Ս. Աթոռոյ օգնութեան կոչին և իր Սրբազնն նուիրակի միջոցաւ կարկառուած ձեռքին, ըրին իրենց կարելի լաւագոյն օժանդակութիւնը, յօգուտ Ս. Աթոռոյ և վանքարնակ մերազն ժողովուրդին :

Մեր սրտազին չնորհակալութիւնը նախ կալկաթայի Հոգեւոր հովիւներէն և Ս. Աթոռոյ հարազատներէն Արժանապատիւ Տ. Արամայիս Քհյ. Միրզայեանին յօգուտ Ս. Աթոռոյ եղած հանգանակութեան մէջ իր բերած անկշռելի բարոյական զոհողութեանը համար : Ենորհակալութիւն նոյնպէս Տ. Բագարատ Քհյ. Ներսէսեանին, իր ժրաշան մասնակցութեանը համար հանգանակութեան զործին մէջ :

Ձերմ չնորհակալութիւններ կալկաթայի Եկեղեցւոյ Վարչութեան աղքանուէր անգամներուն, պատուական նախագահ Մակրտի Ճոնէն սկսեալ, սիրելի և կորովամիտ Մայքլին, Գրէզըրի Յարութիւնին, Նեւթըն Պազիլին և միւս Պազիլին, Ալէքսի Պիթրին, Կօ Կօ Մակրտիչին, Մարզարին, միւս Գրէզըրին և բոլորին իրենց հայու վայել կեցուածքին և զգացումին համար :

Մեր անխառն սէրն ու համակրանքը նոյնպէս Ռանգութեան, Տէր և Տիկին Ճօ Մարթինին, Պ. Յարութիւնին, Պ. Մայնսին և բոլորին առ հասարակ : Խնչպէս նաև Պոմպէյի ազնուամեծար Հոգաբարձութեան սիրելի անգամներուն, Հայկ Գալայճեանին, Տօքթոր Խաչատուրեանին, Տօքթոր Արամին, Եամեանին, Տիկին Բազիլին, Պ. Արտաշէսին, Պ. Սանոսեանին, Պ. Ճողէֆին և իրենց ընտանիքին, և Պոմպէյի հասարակութեան մեր բոլոր հարազատներուն, որոնք զիտցան նոյնքան չերմ զգացումներով դիմաւորել մեր կարիքը :

Տէրը թող վարձահատոյց ըլլայ բոլորին, մէկի փոխարէն հազարապատիկ հատուցանելով անոնց :

